

ՏԻՆՆԱՅԻՆ ԳՐԱՅԻՆ ԿՈՆՏԱԿՏԱՆԻ

ՕՐԱԳԻՐ

Գրադարանային Գրադարանային և Գրադարանային

ԼՆԳՂԻՆ

Մայիսի 30 ին մէկ մեծ կարգաւ հանդէս (պարտի) մը եղաւ Ստամբուլ արքայական պալատին մէջ :

Թագաւորական սրահը ուր որ կատարեցաւ սա փառաւոր հանդէսը , անանկ գեղեցիկ զարդարած էր որ տեսնողը կըզմայեցընէր , 530 կազմ ծորակներէն (մուսուլման) ՚ի զատ՝ բազմաթիւ ճրագներ և ջահեր կըլուսաւորէին զանիկա :

Բոլոր երեւելի անձինք և զեսպանները հրաւիրված էին որոնք ամենքը փառաւոր գեղատեսիլ և ծանրազին անդամներով զարդարած էին : Բայց սա հանդիսականներուն մէջ հազուատի կողմանէ կըգերազանցեր Մեղիկ թագուհին . ճակատը մէկ անդամանդ մը կար ստաղի պէս փայլուն , որուն արժէքը 10000 լիւրէ սթէրլին է , այսինքն 15700 000 զուրուշի չափ :

Մեծ Բրիտանիայի գործարաններուն մէջ բանող անձանց շքանշանները և ստաւապանքը այնքան ծանր և այնքան անսանձիկ եղան որ Թագուհին և կատարուած թիւեր մասնակցին թէ սա իր ճակի անձանց թշուառութիւնը թեթևացունելու համար որոշուածին խնդրելի բոլոր աղքատ : Ստամբուլի 2 ին սըր Ստամբուլի փիլի բնակարանին մէջ խորհուրդ մը ըլլալով սա բանիս վրայ որոշեցաւ որ հասարակութենէն որոշուածին խնդրելու համար , Թագուհին կողմանէ յայտարարութիւն մը հրատարակել ամեն տեղ , անանկ որ ամեն մարդ աղէկ մը տեղեկանալով յիշեալ բանորներուն թշուառ վիճակին , կարեկից ըլլայ և օգնէ ան յոգործութիւն տալով :

Կեանքը շարունակեմ հոս մեծ ջանքով , Լինտի կողմը օգնութիւն խրկելու պատրաստութիւնը ստալ սանկու համար : Ենցած ամսու վերջի օրերը քանի մը նաւ ճամբայեան սակեց Պէնկալա , Մարաս , և Կալիօղա երթալու համար , որոնց մէջ 1.600 զինուոր կային : Կենդանորդութիւն ալ Կրամեղենա քաղաքը հասած է երկու գունդ Նիզակաւորներու . ասոնք ալ մաս օրերս ճամբայ կեղան շնորհաստան երթալու :

ԳՆԳՂԻՆ

Փարէզ , 6 Մայիս :

Քանի մը օր է որ ստակալի զիպած մը պատու հելով Վերայի երկրէ ճամբային վրայ , բազմաթիւ գերդաստաններ (Փամիլիաներ) մեծ սուզի մէջ ձգեց :

Մայիսի 22 ին կիրակի օրը , շատ բազմութիւն Վերայի գացած էր գրասանայ համար . իրիկան

զէմ երբ որ տանրեթը կառք մէկգմէկու կապած ամեն մէկին մէջ յիտուն անձինք , փարէզ կըդառնային , ու միայն երկու հատ շոգիով մեքենայ այս քան կառքերը և բազմութիւնը զարմանալի արագութեամբ կըտանէր՝ մէկ ժամին մէջ տասնութ փարսախ տեղ ճամբայ առնելով , Պէլլիլու բււած տեղը հասնելուն պէս՝ յանկարծ առջևի մեքենայի անւոյն լիսեւր (տինկիլը) խորտակեցաւ , ու գարհուրելի զորդին մը հանելով՝ կառքերը մէկգմէկու զարնուեցան : Երգեկաւքին զօրութիւնը այնքան սաստիկացած էր , որ առջևի կառքերէն մէկ քանին մեքենաներուն վրան զիպեցան . այսինքն երկրորդ կառքը առաջինին զարնուելով՝ անոր մէջը գանդուլ ճամբորդները ջարդուբուրդ ըրաւ , երկու հոգիէ ՚ի զատ՝ որոնք հազիւ թէ կրցան ազատիլ . նմանապէս միւս կառքերէն ալ մինչև վեցերորդը մէկգմէկ ջախջախեցին :

Աս ցաւալի զիպածէն՝ մեքենաներուն կրակը անմիջապէս դուրս թափուելով , ու կառքերն ալ մէկգմէկու վրայ զիպած՝ և նոր ներկրւած ըլլալուն համար՝ յանկարծ բուրնկեցան : Լա որովհետեւ կառքերուն զընկերը կըպած էին ու բանակրեցին ալ կառավարներուն քովն էր , որոնք մեռած կամ չարաչար վիրաւորւած էին , ամենն ալ էրեցան մարդ չազատեցաւ , վերոյիշեալ երկու հոգիէն ՚ի զատ : Երգեկաւքի տեսարան մըն էր , երբ որ խրդ ճախ ճանապարհորդները ջարդուբուրդ եղած ու զեռ կենդանի , վերջին յուսահատութեամբ կը կանչուէին , ու կրցածնուն չափ կաշտատէին որ հարը գտնան կառքերէն դուրս նետուելու : Վանի մը վայրկեան սա անտանելի տանջանքը քաշիէն ետև , կրակը շտապաւ ու երեց լըմնուց ամեն բան . ու ետևի կառքերուն մէջ եղողները՝ որոնք բողբոջաւոր գտնուեցան շուտ մը դուրս նետուել և սղաւտիլ , ամենն ին չի կրցան օգնութիւն հասնիլ անոնց :

Այս ցաւալի լուրը շուտ մը փարիղի մէջ տարածուելով՝ հարկաւոր եղած օգնութիւնները անմիջապէս խրկուեցան՝ ու երբ որ բժիշկները և վիրաբոյժները զատուեալ էին վիրաւորներէն ունանց թիւը և ունանց ոտքը կտրել , որպէս զի մեռնելու վրտանդէն ազատին , բազմութիւն մարդկանց լեցած էին հոն . որը իր հայրը կըկանչէր խրդալի ճայնիւ , որը իր կինը , որդին և . անանկ որ ամմենուն աչքերը արցունքով լեցած ցաւակից կըլային սա որովմը լինելուն զժբողութեանը :

Վիրաւորները Մեթիօն ու Պէլլիլու կողմ տեղաները ձգելով , անոնց մէկ քանին միայն փարէզ բերին . իսկ մեռնողները ու կրակէն հանւած ետ

սունկերկու հոգիի մնացորդները՝ նոյն գիշերը բերին լեցուցին Մեթիօն փարսա ըսւած գերեզմանատունը : Չեմ կրնար պատմել թէ ինչ ստակում կուտային տեսնողներուն սա երած ու զլսովին ածուխ դարձած մարմինները . որ առաջին տեսութեամբ անհարին էր որոշել՝ թէ այլը թէ կինը , թէ մեծը և թէ փոքրը :

Բայց զժբողաբար մինակ ասոնք չին սա անակնկալ զիպածին զոհերը . ինչու որ հետեւալ օրը քննեցին տեսան որ ութսուն հոգի են մեռնողները . ու վիրաւորներն ալ խիստ շատ . և թէ անհարին է ստոյգ գիտնալ կրակը էրուողներուն թիւը : Եւ օրը փարիղու մէջ ընդհանուր տըրտմութիւն մը կըտիրէր . արքունական պալատը՝ տեփութեւրուն խորհրդարանը , և ամեն տեղ մինակ այս զարհուրելի անցքին վրայով կըհարցնէին և կըխօսէին մէկգմէկու հետ : Կըլսէր թէ մեռնողներէն մէկը՝ խորհրդարանին անդամներէն է , Մարթալ անունով , որովհետև այս մարդը և իր կինը սաստիկ վիրաւորւած էին . իմացանք ևս՝ թէ երբորդ ծովապետը Մ . Տիւմօն Տ՝ Եւրվիլ , որ նոյն օրը առաւօտանց Վերայի գացած էր իր կնոջը և 14 տարեկան որդւոյն հետ , մէյնի ալ չերեցան . ու անոնց մարմիններն ալ ճանչցըւեր են Մեթիօն փարսա գերեզմանատանը մէջ : Եւ երեւելի անձին կորստեանը վրայ մեծ ցաւ և մեծ տրտմութիւն կըցուցընէ մայրաքաղաքիս բոլոր ժողովուրդը : Եւրեկ կատարեցաւ ասոնց թաղման հանդէսը . որչափ երեւելի և գիտնական անձինք կային հոս , ամենն ալ ներկայ գտնուեցան սա արարողութեանը : Մ . Տ՝ Եւրվիլ շատ մեծ ծաւալութիւններ ըրած է իր հայրենեացը . իրք անգամ աշխարհիս բոլորտիքը պտըտեցաւ . նախ՝ Գրէյսիէնէր նաւապետին՝ հրամանին տակը . ու երկու անգամ ալ Վարդապ ու Օլիէ գորովեաներով՝ որոնց ինքը կըհրամայէր : Եւ բոլոր վերջին նաւարկութիւնը կրնէր աշխարհիս բոլորտիքը , զարմանալի քաջասրտութեամբ հարուային սառույցներուն մէջ առաջ գնաց և գտաւ այն հոգաւոր հարուային ցամաք երկիրը , որու համար շատ ատեն խօսուեցաւ : Աս պատճառով՝ Մ . Տ՝ Եւրվիլ շատ իրաւունքներ ստացած էր իր հայրենակիցներուն երախտագիտութեանը վրայ : Եւ մին մարդ կըցաւ թէ արւարի . մեծ զժբողութիւն մըն է որ սա հոգաւոր անձին պատահեցաւ , երկրէ ճամբուն վրայ քանի մը փարսախ տեղ ճամբորդութիւն ընելու ատենը , որովհետև իրք անգամ աշխարհիս բոլորտիքը պտըտեց է Տիւմաւոր նաւարկութեան ամեն վտանգներէն ազատելով :

Հասարակօրէն այնպէս կրկարծուի թէ երկրթէ ճամբայի վերականգններուն անհոգութեամբը պատահեցաւ այս զիպւածը . նախ չորս անիւ ունէր այն մեքենան , որու մէկ լեւուրը (տիւնկիւրը) կոտրեցաւ , պէտք էր որ վեց անիւով մեքենայ մը ըլլար , որ ալ էվէլէն ապահով է : Երկրորդ՝ կերէի թէ սաստիկ արագութեամբ կը քայլէին կառքերը , որովհետեւ մեծ վախի մէջ էին բոլոր ճամբորդները . ուստի մեծ անխոհեմութիւն էր երկու մեքենայ բանեցընել մէկի մը տեղ . ինչու որ յայտնի բան մըն է թէ անոնց մէկը խորտակուելու պէս , միւսը հարկաւ առաջ պիտի քըշէր կառքերը՝ մեծ վնաս պատճառելով : Վերջապէս ամենեւին պէտքը չէր բաւլիքով գոցել զըրաները . թէպէտ աս զգուշութիւնը ըրած էին , թէ չըլլայ որ կառքերը չի կեցած՝ ճամբորդները դուռը բանան ու վտանգ մը պատահի . բայց ինչ օգուտ , եթէ կըլլըած չըլլային զըրաները՝ աս աղետալի դիպուածին ժամանակը , շատերը կրնային ինքզինքնին աղատել :

Հիմակուհի մայ անաչառ դատաստան մը սկսան ընել երկրթէ ճամբայի վերականգններուն վրայ . թէ որ յանցաւոր գտնուին նէ անոնք՝ անշուշտ պիտի պատժուին :

ԱՐԵՎԻԿԱ

Միացեալ Վահագք :

Աս երկրի վերջին լուրերը՝ ապրիլի 16 ին , կը հաստատեն թէ Վիլ Լօրքի հիմակաւն վիճակը առուուրի կողմանէ , շատ աղէկ է : Բայց անկէք քանի մը օր առաջ գըրած լուրերը պատերազմ կը գուշակեն : Կառավարութիւնը կողգէ կրտեն , մեծ շոգեհաւեր շինել տալ . ու աս բանիս արդէն խորհրդակցանքերը և ծերակայտը հաւանութիւն տըրած են :

ԱՐԵՎԻԿԱՅԻ ՀՆԻԿԱՍՏԱՆ

Քուրի տը Պոնդէյ օրագրութիւնը ապրիլ 21 թիւով , հետեւեալ ծանօթութիւնը կուտայ անգղիացոց գործքերուն վրայով շնորհաստանի մէջ :

« Մեծ հաճութեամբ կը ծանուցանենք որ Վը վանիստանի գործքերը աղէկ դարձուածք մը ունեցան անգղիական զօրաց քաջութեամբը : Մինչև հիմայ աս երեւելի գործքին ծախողութիւնները կը նշանակէինք , Վը վանիստանի վերջին անցքերը պատմելով . հիմայ սկըսինք յաջողութիւնները պատմելու :

« Սալ զօրապետը որոշէր էր որ բոլոր զօրքովը սաստիկ զարնուի թշնամեաց բանակին հետ , որ աս միջոցով ճէլլապատէն հեռացընէ Մուհամմէտ Վըլլար խանը և զիւրացընէ փօլլօք զօրապետին գալը , որովհետեւ արդէն իմացած էր անոր մօտենալը . ուստի հարկ եղած կարգադրութիւնները ընելէն հետև մարտի 24 ին պատերազմը սկըսաւ . անգղիացի քաջ զօրքերը՝ որ 1500 ի չափ կային , սաստիկ ջարդ մը տըրին արվաններուն՝ որոնք 6000 հոգի էին , բոլոր անոնց զիւրքերը աւերեցին և ցերեցան ըրած զէպի Վըլլարի փախուցին զանոնք :

« Վը վաններուն բանակին մէջ եղած բոլոր պաշարները անգղիացոց ձեռքը անցաւ , նաև չորս

թնդանօթ և երկու դրօշակ , թշնամիին կորուստը պատերազմի դաշտին մէջ , 500 հոգիի կը հասնի . իսկ անգղիացիք չորս օֆիշիալ և քիչ մըն ալ զօրք կորսնցուցին :

« Գրեթէ նոյն ատենները (մարտի 22 ին) փօլլօք զօրապետը՝ որ փիշօրի մէջ կը կենար , բոլոր իր բանակովը ճամբայ ելած էր որ Վէյլէրի անցքերէն (կէջտներէն) անցնի և երթայ միանայ Սալ զօրապետին հետ :

« Վը վանները անթիւ բազմութեամբ կը պաշտպանէին աս անցքերուն բերանները որ թող չի տան անգղիացոց հոնկէց անցնելու : Վըլլար ամենայնիւ փօլլօք զօրապետը հոն հասածին պէս սաստիկ զարնընելով ցրուեց թշնամիները , կիրճերէն (պողպէտներէն) անցաւ և բոլոր զժուար զիւրքերուն տիրեց : 23 ին՝ անգղիացիք Վըլլարի աւերոցը հասան և անմիջապէս յարձակելով տիրեցին անոր :

« Վը կը կենտրոն մէջ նշանաւոր եղաւ անգղիացի զօրքերուն եռանդը և քաջարտութիւնը . ու սաստիկ ջարդ մը տըրին թշնամիին , որուն հետ բաղդատելով անգղիացոց վնասը՝ ոչինչ բան մը կըլլէ սեպի : Վը յաղթութիւնէն անգղիացիք անթիւ գուտներ քաղեցին , վտան դի չէ թէ միայն աս առաւիլի տեղը անքննութիւն տիրեցին և զժուարին անցքերէն անցան , այլ նաև պատճառ եղան , որ Սալ և փօլլօք զօրապետներուն բանակները ապստ հաղորդակցութիւն մը ընեն մէկգմէկու հետ : Կը հաստատեն թէ աս երկու բանակը միացեր են ճէլլապատի մէջ :

« Թէպէտ յիշեալ կը կենտրոն մէջ անգղիացիք յաջողութեամբ յաղթեցին , բայց կիւղին բերդին մէջ նոյն յաջողութիւնը չունեցան . արվանները մեծ բազմութեամբ աս բերդին վրայ յարձակելով չարաչար կը ընկնան և տիրեցին անոր . Բալլէր հաղարապետը որ բերդին մէջն էր , իրաւայի պատճառներէ ստիպեալ յանձնեց անոնց բերդը՝ աղատ դուրս ելլալ երթալու դաշինք մը ընելով թշնամեաց զիւրաւորներուն հետ . ընդհանրապէս մեղադրուեցաւ աս պաշտօնատարին ընթացքը : Բնդհանուր հրամանատարը լըտ Վըլլարի հրաման ըրաւ որ Բալլէր հաղարապետին վրայ դատաստան մը ըլլայ , նաև Վը վանիստանի մէջ բոլոր զօրաց պաշտօնատարներուն (օֆիշիալներուն) ընթացքը քննուի :

« Բապուլէն կը գրեն՝ թէ ցերեբուն գըլլանները սպաններ են Շահ Մուտան , և ջանք կընեն որ իրենց գործքը կարգի դնեն անգղիացոց հետ :

ՉԻՆ

Պոնդայի օրագրիները հետեւեալ լուրերը կուտան Չինաստանի վրայով :

« Մարտի սկիզբները Սըր շ . փօղինճէրը շօն Վօնկ քաղաքին մէջ քանի մը յայտարարութիւններ հրատարակեց , որով կը ծանուցանէ թէ թիւնկայի և շօնկ Վօնկ քաղաքները աղատ նաւահանգիստ են : Վը պաշտօնատարը կը ջանար նաև Վօլանկոնի առուուրը ծաղկեցընելու , վաճառականներուն տպահովութիւն մը տալով , թէ անգղիացի զօրքերը աս կողմերէն քաջելու ալ ըլլան նէ , բաւական ժամանակ պիտի տըրուի որ ամեն մարդ իր գործքերը կարգի դնէ : Վսկէց զատ

Վիլլան կը գի չինացիները կը հրաւիրէր որ համարձակ և ամենայն վստահութեամբ , առուուր ընեն և քաղաքներուն հետ . խօսք տալով անոնց , որ եթէ Վիլլան կը գի ին վերատին չինացոց արըւելու ըլլայ , Սըր Վրիտանիայի պաշտօնատարը՝ չինացոց կառավարութեան անյիշաւարութեան հրովարտակ մը պիտի ընդունի անշուշտ , որ Վիլլանի բնակիչներուն ամենեւին հարստահարութիւն մը (զուլում) չըլլայ օտարականներու հետ հաղորդակցութիւն ունենալուն համար :

« Վանթոնի մէջ մեծ հանդարտութիւն կայ . թէպէտև հասարակ ժողովուրդը ատեն ատեն անտըրութիւն մը կը ցուցընէ օտարականներուն : Կըսուի թէ խել մը անձինք ուսուց պատիճանաւոր զօրքերէն փէքին հասած են , ու պիտի գան չինացոց բանակը՝ ասոնց զօրքերը կը թիւր համար :

Մաքաօն գրված նամակ մը՝ մարտի 4 ին , հետագայ լուրը կուտայ :

« Կըլլենք թէ չորս երեւելի անձինք չինացոց վաճառականներէն հոս պիտի գան տեսութիւն ընելու համար սըր շ . փօղինճէրի հետ , որ հիմայ աս քաղաքն է : Վնակ կերևնայ թէ մանտարիները մեծ փախազ ունին որ ուրիշ տէրութիւն մը մէջ մանայ հաշտութեան համար . որովհետև պիտին թէ անտոնը զինադադարում կըլլայ , ու իրենք ալ պատրաստութիւն տեսնալու ատեն կուենան :

ԵՎԻՊՏՈՍ

Վըլլարի գրիս , 14 Մայիս :

Մէհէմէտ Վըլլ փաշան՝ քաղաքիս անգղիացոց Վրեկեւան ընկերութեանը խնդրը կատարեց , Մուկը ճամբայով Վարոպայէն շնորհաստան գացող ճամբորդներուն և վաճառքներուն դիւրութիւն մը ըլլալու համար :

Ուստի աս ընկերութիւնը իր ծախքովը կը կու մթերանոց պիտի շինել տայ Վըլլարի քաղաքի մէջ , մէկ անձուի և մէկալը անցնելու վաճառքներուն համար : Բայց մաքաօն սպրանք չի փախցընելու համար , աս երկրորդ մթերանոցին մէջ եգիպտական կառավարութեանը կողմէն մէկ գործակալ մը պիտի գտնուի , որ կը կը և մտած վաճառքները իմանայ :

Կասիթի մէջ Սքուպրայի մօտերը ուրիշ անգ մըն ալ պիտի շինուի անձուի պահակար համար :

Կգիպտոսի կառավարութիւնը իր ծախքովը պիտի նորոգել տայ Կասիթէն Մուկը երթալու ճամբան . ասկէց ՚ի զատ կը խոստանայ Մուկը մէջ մէկ մեծ հիւրանոց մը շինել տալ ճամբորդներուն համար , և վարձքով ընկերութեանը յանձնել զայն :

Վնցնելու վաճառքներուն տուրքը սնորոջ պիտի մնայ մինչև մէկ տարի մը , նորէն վաճառքներով Մուկը գալու շոգենաւորուն հասնելէն սկսեալ :

Մ . Յերրի , ընկերութեան գործակալը երէկ « Օրինակ » շոգենաւոր մեկնեցաւ , որ երթայ Վնտորա իմացունէ իր գործառնութիւններուն յաջողութեանը վրայով :

ԱՄՈՒՆՍՏԱՆ

Պէրութ , 16 Մայիս :

Ալպանացի զօրքերը շատ անկարգութիւնները ընելով իրենց անկիրթ ու խռովատէր բարքովը , ու

գրեթէ մեծ արգելք մը ըլլալով Վիսնանու կա- տարեալ հանդարտութեանը, Ն. Սեմուելին Սերապէր փաշան և Կոմէր փաշան արժան դա- տեցին անոնց մէջ մասը Գարապլուս խրկին Մն- սարիէ ըսածներուն դէմ, որոնք ամենեւին չեն ուզեր հարկը վճարել, թէպէտ շատ չափաւոր բան կրպահանջուի անոնցմէ:

Տիրոջ շէյխերը որ մօտեցաւ բանտը զըրեցան, Սերապէր փաշան իր անջին կանչեց, ու շատ յոր- զորեց զանոնք որ խռովութեան ժամանակը ինչ որ յափշտակէր էն Սարոնիներէն, ամենն ալ ետ դորձրեն. բայց տեսնալով որ փուճ տեղը կաշ- խատի, ամենեւին չեն ուզեր խօսք մտիկ ընել, վերստին բանտը խրկեց զանոնք:

Գամուսկոսի Նէճիւլ փաշան մօտեցաւ պետութեան- ընդհանր մը վրայ յարձակեցաւ, որոնք (Սամանեան կառավարիչներուն դէմ կրկնեցին, ու նուաճեց զանոնք: Ասոր վրայ՝ ուրիշ քանի մը արաբացի քեզերու մէջ ալ խռովութիւններ պատահեցան, նմանապէս և Զօրանի Տիւրքներուն մէջ, բայց վերջիջեալ փաշան իր խոհեմութեամբը ամեն բան հանդարտեցուց:

Քաղաքի հանդարտութիւնը մեծ վտանգի մէջ է, որովհետեւ ալպանացի զօրքերը շատ դէշ վար մտնը մը ունենալով, ամեն մարդու մեծ նեղու- թիւն կրհասցընեն: Բանի մը օր առաջ Տրէխիմն անունով զերակմար երբ որ գեղէն կրդտնար, քանի մը ալպանացիներու հանգիստեցաւ, որոնք շատ նախատական խօսքեր ըսելէն ետեւ, ձիէն ալ վար ձգեր են զանի: Արեկ չէ առջի օրն ալ՝ գաղղ իս- կան Սիրիոյ ըսած արեւի տեղակալներէն մէկը, բռնի ծեծեր էին երկու ալպանացի. զաղղ իսկան պատերազմի նաւերուն հրամանատարը՝ Ս. Տէ- փօհնդ, իսկոյն Սերապէր փաշային քովը երթա- լով՝ Գաղղ իսայի հիւպատոսին հետ, աս անարգա- նացը հատուցում խնդրեց. աս ալ իմացուց որ կթէ իրենք չընեն նէ, ինքը պատրաստ է աղէկ հատուցում մը ընելու: Սերապէր փաշան խօսք տրքաւ սաստիկ պատժելու այն յանցաւորները՝ յա- տուկ ժողով մը ընելէն ետեւ աս բանիս համար: Հատարակութիւնը անհամբերութեամբ կրպասէ թէ ինչպէս պիտի լրմննայ աս գործը:

Սէլիմ պէյը՝ Բարձրագոյն Գրան գործակալը, մօտեցաւ կոստանդնուպոլիս դարձաւ իրեն յանձնը- լած պաշտօնը զըրխ տանէն ետեւ:

ՉՄԻՒՌՆԻՆ

29 Մայիս:

Չորեքշաբթի առաւօտուն՝ դեռ արշալոյսը չի ծագած, կրակ ձգեր էին քաղաքիս Հայոց թաղը կրպակի մը մէջ: Բարեբաղդութեամբ ժամանա- կին իմացելով այս բարբարոսական գործը, հա- ան մարեցին, ու ամենեւին վնաս մը չի ծագեցաւ:

Տեղոյս կառավարիչ Ն. Սեմուելին Սալիֆ փա- շան, որ աշալուրջ հակողութիւն մը ունի քաղաքիս պահպանութեանը համար, իսկոյն հրամայեց որ պէտք եղած միջոցները՝ ի գործ դրուի ու սաստիկ զգուշութիւն մը ըլլայ, որպէս զի չարագործ ան- ձիք շուտով ձեռք իյնան ու իրենց արժանաւոր պատիժը ընդունին:

Երկուշաբթի օրը՝ Լատրիայի Վեհափառ կայսեր տօնախմբութիւնը կատարեցաւ սովորական հան- զէսով:

Չորեքշաբթի ալ՝ Ն. Ս. Սեմուելին Սալիֆ փաշան Վեհափառ կայսեր տօնախմբութիւնը կատարեցաւ սովորական հան- զէսով:

ԵՄՈՒՆ ԿՐԳՐԵՆ:

«Նոստրոսը Սոլտոմիայի իշխանուհին Գեբու- նիս գնաց. Իշխանն ալ արգէն ընդունած է իր մեկ- նելու հրովարտակը Բ. Գուշէն, և մօտեցաւ ճամ- բայ պիտի էլլայ հոն երկուսը: Բ. ճամբորդու- թիւնը կրցուցրէ որ Սոլտոմիայի կառավարու- թիւնը այժմ հանդարտութեան մէջ է:

«Ռուսաց պատերազմական փոքրիկ նաւ մը յիսուն նաւատիրով խալազի նաւահանգիստը մտ- նալով, հասարակութեան մէջ կերպ կերպ կար ծիքներ ծագեցան. որովհետեւ աս բանը Միջրիս- նուպոլիսի դաշնագրութեան երրորդ յօդուածին դէմ է, ու նաւին վրայի թնդանութիւնն ալ յայտնի դըր- ւած չէին նաւահանգիստը մտած ատենը:

«Վալաքիս խաղաղ վիճակի մէջ չէ. Պուլ- զարները գրեթէ ապստամբած են: Արքայ իշխանին կացութիւնը օր ըստ օրէ շատ ծանր կըլլուի ժո- ղովորոցը. հակառակ կողմի մարդիկը հրապարա- կաւ կրպառնան անոր դէմ, բայց բնաւ մտիկ չընէր իրեն համար եղած գանձատները:

Գաղղ իսարէն օրագրութեան մը մէջ կրկար- ղանք:

«Վնուրի քաղաքի սոսկալի հրդեհին լուրը տա- րածելուն պէս Լարոպայի մէջ, շատ տեղաց սկսան ստակով օգնութիւն ընել կրակէ ելլող խեղճերուն:

«Պրէմիս քաղաքէն 20,000 թալէն խրկեցին ա- նոնց. Մէքէնպուրի մեծ դուքսը՝ 10,000 թալէն խրկեց. ու Հանովրի խորհրդարանները արգէն միաբան հաւանութեամբ հաստատուի են մէջերնին որ 500,000 Փր. օգնութիւն խրկեն:

«Գերմանական օրագրիները կրճանուցանեն որ Բրուսիայի թագաւորը 100,000 Փրանք տրուի է, ու Տոնիմարգայի թագաւորն ալ՝ 150,000 Փրանք:

«Գրեթէ ամեն քաղաքի մէջ սկսած են ստո- ըրակրիլ, Վնուրի ողորմելիներուն ձեռնուռ ըլ- լալու համար:

«Փարիզի վաճառականները՝ հարիւր հազար Փը- ընք տրին երևելի սեղանաւորի մը քով. Գաղ- ղիայի պանքան 15,000 Փր. տրվաւ: Հավր, Մառ- սէյլ, Վնվէրս Բ. օլձնիք քաղաքները մարգասիլա- կան եռանդ մը կրցըցունեն ողորմութիւն ժողելու, ինչպէս և Կրանքֆորդի և Լոնտրայի մէջ ալ աս բարի նախանձը օր ըստ օրէ արծարծելու վրայ է:

«Գերմանացի դուքս մը աս աղետալի զիպաճը լսելուն պէս, 45,000 Փր. Վնուրի խրկեց: Բրու- սիայի թագաւորը իսկոյն յայտարարութիւն մը հրատարակել տրւաւ, հրամայելով որ բոլոր եկե- ղեցիներուն մէջ ողորմութիւն ժողվելի. ասկէց զատ սահմանադրուի եղած զինուորական հացա- գործները քանակէն հազար հաց չընել տալով՝ շուտ մը նոյն քաղաքը խրկել տրւաւ:

Վնուրիայի կրպ ըսած օրագրութեան թղթա- կիցներէն մէկը կրհաստատե, թէ Վնուրի կը- ըրակէն մինակ 17,500 000 Փրանքի վաճառք էրե- ցան. էրլած աներուն արժէքը չորս անգամ էվելի է աս գումարէն: Կրսէ նաև թէ ինչուս հիմայ 7,500 լիբէ սթէնլին Վնուրի խրկուեցաւ Լոնտրայէն, և թէ 10,000 լիբէ սթէնլին և ս մտ օրիս պիտի խրկուի:

ՇՊԵՆԱԿԻ ՄԵՍԿԱԿԻ ԽՈՐՈՒՄԿԱՆԸ:

Պալթիմօր, (Վեհիգա) 3 մայիս:

«Արեկ մեր նաւահանգիստին մէջ ցաւալի զիպուած մը պատահեցաւ: Մէկ նոր շինած շոգենաւ մը՝ «Սե- աօրա» անունով՝ որն որ Պալթիմօրի և Վորֆօլքի մէջ երթեկութիւն պիտի ընէր, իր կանոնաւոր ճամբորդու- թիւնը սկսելէն առաջ՝ փորձուելու համար Բաղաբքօ գետին մէջ պտոյտ մը ընելու ելաւ: Լ. շոգենաւին մէջ շատ մարդիկ հրաւիրուած էին զօսանքի աղագաւ- ընդ ամենը 150 հոգիի չափ կային: Հագու թէ անիւ- ները սկսեցին էին դառնալ, երբոր սոսկալի շառաչելով մը կախան (խաղանք) ձայնեցաւ, ու օդը հանեց ծըխ- նելոյցը, նաւին և մեքենային կտորվաքը, նաև ողորմելի ճամբորդները: Վնահարին է ստորագրել ան վայրկեանին սարսափելի տեսարանը: Մանք վերստին գետը իյնալով խղճուեցան և ոմանք ցամաքը ինկան. մինչև հարիւր ոտք հեռուն նետուած մեռած մարմին գտնուեցաւ. շատ մար- դիկ ցամաքը ինկած մեռան կամ գետին մէջ խղճուե- ցան. եռուն հոգիի չափ ալ չարաչար վերաւորած կան:

Պալթիմօրի կառավարիչը յայտարարութիւն մը հա- նելով խնդրեց որ հարիւր գործաւորներ երթան գետին մէջ խղճուած անձանց մարմինները փնտրուն և շոգե- նաւին կտորվաքը ժողեն:

Բարեբաղդութեան Օմրուիոյ, զիտեալ ի միջոցի և եղեալ ըստ բաժանման Ուսմուրի:

	Խտուերի:	Յարու:
Ուրաթ	22 մայիս	+ 17 1/2 աստիճան 20 աս:
Շարաթ	23 "	+ 17 " 24 "
Կիրակէ	24 "	+ 18 1/2 " 23 1/2 "
Կրկուշաբթի	25 "	+ 20 " 25 "
Կրեքշաբթի	26 "	+ 18 1/2 " 25 "
Չորեքշաբթի	27 "	+ 19 " 26 "
Հինգշաբթի	28 "	+ 19 " 25 1/2 "

ԱՌԵՒՏՐԵԿԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ԿՆԳՂԻՆ

Ի իվերփուլ, 4 Մայիս:

Բամարկ: Եւտ նաւեր համեմով բամպակով բեռնաւորեալ, և զըրսերէն եկած լուրերը յաջո- ղակ չըլլալով, այս շաբաթ անշարժութեան մէջ մնաց ասոր առուտուրը և շատ քիչ ծախս եղաւ: Միացեալ Վահաններու վար տեսակ բամպակաց զինները թուլցան, բայց վեր տեսակը քիչ ըլլալուն կողմի, և առաջին տեսակ բամպակ ունեցողները նուազութիւնը նայելով, լաւ ապրանքին բարձր գինը կրկնողն: Միացեալ Վահաններու վերջին լուրերը կրհաստատեն ինչ որ ըսած ենք նախըն-

Թաց Թիւերով անցած տարւան բանալակի հունձին շտապարուծեանը վրայ . այսինքն հաւանական է որ 1700,000 պալեայէն պակաս ըլլան և ոչ աւելի . առ տարւան հունձին երեւոնքն ալ ըստ հասարակ կարծեաց քան Թէ անցեալ տարւանը պակաս ըլլալու է : Բայց ինչպէս որ ըլլայ որչափ ժամանակ որ այս անյաջող վիճակը շարունակէ , գործատուներէն առաջ եկած ապրանքներուն վրայօք , դժուար է բարի փոփոխութիւն մը յուսալ բանալակներուն համար . Թէպէտև հիմակու հիմայ այս ապրանքին գինը շատ ցած է և դրամը կողմանէ ալ շատ առատութիւն ունինք , այսու ամենայնիւ գործատուները միայն իրենց հիմակու հարկաւոր եղած բանալակը ծախու կառնեն և ոչ աւելի . ու կրկին ծախելու և շահելու համար բանալակ գնոյ առնող վաճառականները ետ քաշված են :

Եզիպտոսի բանալակները դժուարութեամբ կը ծախվին ու անանկ կերևնայ որ անոնց գիները իջնալու են . այս շաբթըւան մէջ ամմէն տեսակ բամբակներէն եղած ծախսին բոլոր գումարն է 18530 պալեա . և քաղաքնիս հասած բանալակի գումարը՝ 85,055 պալեա :

ԳՆԱԳՆԱՆ

Մարտիտա, 8 Մայիս :

Բամբակ : Մի և նոյն Թուրքիան մէջ է . այս տաննակիս մէջը շատ քիչ առուտուր եղաւ բայց գիները փոփոխութիւն մը չընդունեցին . 250 պալեա Իզմիրու բամբակ ծախվեցաւ 60-70 Ֆրանք ըստ տեսակին . և 87 պալեա Նաբուզի բամբակ ծախվեցաւ 58 Ֆրանքի :

Մետաքս : Թէպէտև ապրանք ելած մեր ներսի քաղաքներէն , Սպանիայէն և Իզալիայի կողմերէն առած լուրերնիս անյաջող են մետաքսի նոր հունձին վրայօք , վասն զի կըհաստատեն Թէ քիչ ապրանք առաջ պիտի գայ , այսու ամենայնիւ սա ապրանքին վրայ մէկ բարի և յաջողակ շարժում մը չունինք ծանուցանելու . այս շաբթըւան ծախսը ինչպէս և անցեալ շաբթըւան՝ 40 պալեայի հասաւ , ամմէն տեսակ մետաքսներէն :

Չէթ : Գործատուներու վերաբերեալ ձէթը հիմակու հիմայ անշարժութեան մէջ է , սա սխալ ճառաւ որ՝ հետզհետէ Նաբուզիէն , Բօրսիքայէն և ուրիշ կողմերէն շատ նաւեր հասան ձէթով բեռնաւորաւ . ուստի և գիները՝ երկու և իրեք Ֆրանք իջաւ իսկոյն :

Բիթրէ : Մեծ անշարժութեան մէջ է . առաջին տեսակ սպիտակ տերեւը որ անցածները 3 1/2 Ֆրանքի կէս քիւն ծախվեր էր , այսօր 3 Ֆրանքի առնող չի կայ , նմանապէս Ֆիտէն որ մինչև 4 Ֆրանքի ծախվեցաւ . երկրորդ և երրորդ տեսակները բնաւ հարցընող չի կայ :

Թիֆթիք : Այս ապրանքի լաւ բանված Անգղիայի տեսակը 45 ուլտի կըծախվի , բայց երկրորդ ապրանքը և Հոլանտայի տեսակը ամենեւին առնող չի գտնուիր :

Տորեն : Այս տաննակիս մէջ շատ առուտուր եղաւ . Անգղիայի համար շատ ապրանք գնոյ առին , որովհետև շատ յանձնարարութիւններ առած էին Անգղիայէն :

ՏԱՆԿԱՍՏԱՆ

Օփուտիտա, 28 Մայիս :

Քաղաքիս առուտուրը մի և նոյն անշարժութեան մէջ է , որովհետև բոլոր Եւրոպայի երևելի առուտրական քաղաքներէն առած լուրերնիս առհասարակ անյաջող են , Ասիայի գրեթէ ամմէն տեսակ ապրանքներուն համար :

Բամբակ : Այս եօթնեակիս մէջը բաւական բանալակ ծախվեցաւ . բայց ինչ օգուտ որ ամմէնն ալ հետագայ ցած գիներով :

Քրքաղաճ և Սոպուճայ 200-210
Խասապա , Խրնըխ և Պայրնորր 180-200
Տորոնին (պոյսի) գինն է ըստ տեսակին 190-220 :

Աֆիօն : Հին ապրանքը կուզվի 58-60 : Եւրոպայի որ վաճառականին մէկը 10 սեփեթ աֆիօնի սակարկութիւն ըրեր է գրութեամբ , մինչև 50 օր աւանդելու . չէքին 50 դրուուը . ու այս արժողութեան մէկ երրորդ մասը կանխիկ առեր է և մնացեալ երկու երրորդ մասը ապրանքը աւանդելու ժամանակը առնելու է :

Չէթ : Անցեալ շաբթ մինչև 225 դրուուը Միտիլլիի պատրաստ ապրանք վաճառվեցաւ Ֆրանք ապօրոտ . բայց գաղղիական շոգեմաւր գալէն ետև և Եւրոպայէն բերած անյաջող լուրերուն պատճառաւ գինը Թուրքաւ . սա օրվան գինն է 210-215 դրուուը պատրաստ գրամով :

Բուրգ : Չի բունեւծ նոր ապրանքը 150 դրուուը 190 դրուուը կըծախվի ըստ տեսակին :

Եզան մորթի՝ օխան 5 1/2 դրուուը կըծախվի :
Սուսամ : Միշտ կուզվի և գիները մի և նոյն են , այսինքն 58 էն 60 :

Կտաւատ : Միշտ կուզվի և գիները հաստատ են . ապրանք չի կայ :

Մեղրամոմ : Հողուազիւտ է . գինը՝ 940 էն 950 միտրուող կայ :

Սակամոնի : Առաջին տեսակը 210-230 դրուուը է . երկրորդ տեսակը՝ 150-180 դրուուը է :

ՓՈՒՍԵՆԿՈՒՄԻՒՄԻՆԻՆԻՔ

ՊՕԼԻՍ

23 Մայիս :

Table with 2 columns: Item name and Price. Items include Լոնտա, Մարտիտա, Թրեստ, Լիվորնօ, Ահնա.

ՕՊԻՒՄԵՆԵ

29 Մայիս :

Table with 2 columns: Item name and Price. Items include Լոնտա, Մարտիտա, Թրեստ, Լիվորնօ, Կոստանդնուպօլիս.

ՃԱՆՈՒՑՈՒՄ

Յօժարակամ կըծանուցանենք ուսումնասեր հասարակութեանը , Թէ ո՞վ որ կըբախտի Վէնայի Միթիթարեանց վանքը արդարեւ հայկական գրքերէն ստանալու , կրնայ երթալ Փրոփականտայի գրաստանը՝ որ քաղաքիս մէջ հաստատուած է Փոսակաց Թաղը Մանա պողչեսի ըսած տեղը . որովհետև հոն կըծախուի հիմակ յիշեալ վանքին բոլոր գրքերը՝ շտապար գիներով , որ շատ մաքուր արդարեւ են :

Մ. Ս. Սուս գաղղիացի վարժապետը իր գրաստանը դոցած ըլլալով հիմակ , ուզողին կերթայ առանձին դաս կուտայ , ամիսը 3 " ըրեալ " վարձքով . Թէ որ քանի մը հոգի մէկ տեղ դաս առնել ուզեն , խիստ գիւրագին կըլլայ , ըստ որում յիշեալ վարձքէն էվել չի պահանջեր :

Սուրբ Մեսրոպեան գրաստանը կըծախուի հայերէն Բերական , Հեգերէն և Բրիտանեական , որոնք նոյն գրաստանը տպուած են . ուզողը կրնայ անկէջ ստանալ :

Եւրիթիօնի գիմագը՝ Պալաճիին տանը քով գեղավաճառի նոր խանութ մը բացուել է , որուն վրան փրենիկ թուղանին նշանը կայ : Եւ խանութին անունը գալղերէն " Գարմասի ար Ինիքս " կըսուի . գիշերը ցրիկ մէջը մարդ կայ , ու ամմէն տեսակ գեղեցիկ կըզանդի , որոնք շտապար գիներով կըծախուին : Խանութին տերերը են Բ. օստանտինիտի և ընկերք :

ԱՐՇԱՆՈՅՍ ԱՐԱՐԱՏԵԱՆ . Ե՛ (Օրագիրը

շարաթը անգամ մը կը արգիլի :
Տարեկան ստորագրութեան գինը՝ 120 դրուուը է , կանխիկ . ով որ ուզէ կրնայ ստորագրվել :
Իզմիր՝ օրագրութեան տպարանը :
Պօլլիս՝ երկրորդ խանը Առնձեանց Վերտի աղային գրաստանը :
Պուրսա՝ Բապաքճեան Սատթեսու ու Գրիգոր աղայից մաղաղան :
Եզքսանդրիտա՝ Եղազանեան Կարսպեան աղային մաղաղան :
Գասիթէ՝ Լոզնազարեանց միահատի Ելէրսան աղային գրաստանը :
Յոպպէ՝ Սրապիոնեան աղայ Յակոբին գրաստանը :
Թրեստ՝ Երեւան Գրիգոր աղային գրաստանը :
Իզմիր՝ Գաղաղեանց Յարութիւն աղային մաղաղան :
Եհն՝ Բարեկեանց Յարութիւն աղային մաղաղան :
Տիարպէթիք՝ Պարօն Վամիանտիս մաղաղան :
Եւաճ՝ Պըլըքընեան աղայ եղբարց մաղաղան :
Պալատտ՝ Լնդղիոյ առաջին Թարգման աղայ Խաչիկին տունը :
Գարեթ՝ Երեւանեան Սարգսեանց աղայ Գալուստին վաճառատունը :
Թէհրան՝ Լապեթեանց Թաղէս Խանին բնակարանը :
Պոսթա՝ յարգի պարոնաց Եղանուր որդուց և ընկեաց վաճառատունը :
Սինկափոր ու Պաղտվիտա՝ յարգի պարոնաց Սէթ եղբարց գրաստանը :

Ի ՏՊԵՐԱՆԻ ՈՏԵՓԵՆՈՍԻ ՊԵՊՕՆԵՆ